



ՉՕՃՈՒԳԼԱՐ ԻԶԻՒՆ

“ՉՕՃՈՒԳԼԱՐԸ ՊԱՆՈ ԱԷԼՄԷՅԷ ՊՐԱԳԸՆ” ՂՈՒԿ. ԺԸ. 16.

ՃԻԼՏ Զ.

ԻՍԹԱՆՊՈԼ. ՓԵՏՐՈՒԱՐ 1. 1877.

Ն՝ 2



րի” պաղէն տալի “Խուրմա աղածը” լծեամիյէ օլունուր ի տի : Երիքովուն էթրաֆընտաքի արազի կիւղէլ վէ միւնպիթ ի տի , ֆագալթ Ոհտը ճէտիտտէ զիքը օլունան Երիքովուն մա հալինէ իյարէթ օլան օլ պիրի ճիք խուրմա աղածը պիլէ պիր գաչ սէնէտէն պէրու նապէ տիտ օլմուշ տուր : Երիքովուն էթրաֆընտա պուլունան արա զի չիմտի չէօլ վէ խարապ աըր , անճագ պիր գաչ չայլարտան սուվարըլան կէնիչ վէ ուզուն պիր պօղազ պիր աղ մահսու տար աըր :

ՉՕՊԱՆԸՆ ՄԻՒՍԱՑԻՐԻ

(Ա-Է-Դ-Բ-Է-Ի-Ն 1. Ն-Է-Է-Բ-Է-Դ-Է-Դ)

Յակոբ պաշընը գաշըյարագ տիւ չիւնտիւ քի պէոյլէ պիր հալէ տիւ չար օլմուշ օլան պիր չօճու զա սահիհէն էօլիւ մտէն պաշգա պիր չէյ գալմամիշ տըր : Ֆագալթ Յակոբ պուրասընը տիւ չիւն տիւյիւ սըրատա , էօթէտէն քէօլիւն քիլիսէտի չանլարընըն սէտի օնուն գուլաղընա կէտի , վէ զանն էտէրսին քի չանլար աթիտէքի սէօղլէրի սէօղլէմէք տէ իտիլէր :

“Սնուն խաթըր իչիւն : Սնուն խաթըր իչիւն : Սնուն խաթըր իչիւն :

Յակոբ ֆիքրինի քէնտինէ թօփլայրպ , “Էվլէթ եափա ճաղըմ” տէտի :

Չօճուգ պիր աղ գօրգու իլէ , “Նէ՞ եափաճագ սըն” տէյիւ սիւալ էթտի : Յակոբ “Սէնի էվլիմէ կէօթիւրէճէ յիմ” տէտի :

Չօճուգ “Պէնի էվլէ կէօթիւրիւպ , նէ՞ եափաճագ սըն” տէտի :

Յակոբ օնա , “Գօրգու մա , չիմտի կէօ րէճէքտին . ֆէնա պիր չէյ եափամոյա ճաղըմ” տէտի :

Պիւ սըրատա գարանլըգ պտամաղա

ԵՐԻՔՈՎ

Բապալըմը Յիսուս ֆրիտտոսուն զէ մանընտա չէն պիր չէհր օլան Երիքովուն վագի օլտուղու մահալտէ չիմտի պուլունան պիր թուգըմ վիրանէլէր պալատէքի թասպիրտէ կէօրիւնմէքտէ տիրէր : Յեսուս վէ իտրայէլ օղուլարը Ալլահըն էմրի միւճիպինճէ էթրաֆընը

աօրաշտըղտան սօնկրատիվարըրը լուա լապ օլան վէ ֆիթապը չէրիֆտէ զիքը օլունան իլք Երիքով չէհրի եօգարքի թասպիրտէ կէօրիւլէն մահալտէ օլմա յըպ , օնտան պիր աղ ուղադտա խտի ճիմտի օլ չէհրտէն հիչ էտէր գալմա միշ տըր :

Երիքով պաղէն “Ելիւ զէլ գօրգու չէհր

պաշտարարընտան Յակոբ գոյունարը թովարար, օնարը աղբիւ կէօթիւր տիւ քուն սօնկրաւ, չօծու զու պէրապէր ալարագ էվէ կիթիւր:

Չօպանըն դարըսը խուսու սա շնունդ միւնասիպէթի իլէ էյի պիր եէմէք հաղըրլամը իտի: Օտանըն օծաղընտա իրի օտունըսը եանմագ տա օլտուղուն տան օտա սրճագ վէ միւնէվլէր իտի: Սէֆիլ սօղագ չօծու զու պիւթիւն էօմ իրանտէ պէյլէ խօշ պիր հալ կէօրմէ միշ իտի:

Յակոբուն օղու լննիկ, օլ սէֆիլ չօծու զու կէօրալիւնտէ պապարնա, «Պու քիմ տիր» տէյի սիւալ իթտի:

Պապար օնա, «Օղլու մ, պու չօծու գ պէյիւ ք փատիլաճըն եէրինէ պու ալա շամ շնունդու պիլիմ իլէ եափմաղա կէլտի» տէյիւ ճէպապ վէրիպ, «Կիթիւ սէնին րուպարընտան պիր գալ շէլ կէթիր տէ, պու չօծու զա կիլտիլէլիմ տէտի:

Լննիկ կիտիպ, րու պա կէթիրտի վէ սէֆիլ չօծու գ քէնտի եալ վէ երթըրգ րուպարնը չըգարարագ, գուրու վէ թէմիլ րուպա կիլտի, վէ էվտէ պուլու նանլարըն քեափֆէսի պիրլիքտէ սօֆ լայա օթուրտուլար:

Չօծու գ զայլէթ աճըգմը իտի, վէ օնուն թաամ էթտիլինի կէօրէն, պիլա րէ չօծու գ պիւթիւն էօմրիւնտէ պիր շէլ եէմէմիշ տէյիւ զանն էտէր իտի:

Թաամտան սօնկրա չօծու գ Յակոբա, «Պու ալալամ պուրատա պէքլէտիլինիլ պէյիւ ք փատիլաճ քիմ տիր» տէյիւ սիւալ էթտի:

Յակոբ, «Պու կիւն մէվլուտունուն զիբրի ճէմիլինի իճրա էթտիլիմիլ պէօ յիւ ք փատիլաճ տըր, տէտի: Չօծու գ «Օ քիմ տիր, տէտի:

Յակոբ օնա չու սուրէթտէ ճէվապ վէրտի, «Օ շիմտի պէյիւ ք պիր փա տիլաճ տըր, ֆագաթ վագթիլէ օ տալի սէնին կիպի ֆագիլ իտի: Օլ փատիլաճ րապպ Յիսուս ֆրիստոս տուր, վէ պէն օնուն խաթր իչիւն պու ալալամ սէնի պուրայա կէթիր, ալիմ»:

Սէֆիլ չօծու գ քէնտիսինին իոսիլ օլալարտան էյլէ պիր կիւղէլ խանէյէ օլ պէյիւ ք փատիլաճըն խաթր իչիւն կէթիրլիմը օլտուղունու տույարագ, օլ պէյիւ ք փատիլաճտան էօթիւրի խապէր ալարը իչիւն չօգ սէվինտի: Յակոբ էյի եիւրէքի պիր առէմ օլտուղունտան, սէֆիլ չօծու գ պէյիւ յիւպ քէնտի նաֆագարըն թէտարիքէթմէք իչիւն չալըյաղա մուգթէտիր օլանա գատար օնու քէնտի չօծու գլարը իլէ պիրլիքտէ պէսլէտի: Օլ շնունդ ալա շամը չօպանըն միւսաֆիրի իչիւն պիր պէրէքէթ վէ ինայէթ կիւնիւ օլտու:

ՐՈՒՆԴԱՐԸՆ ԳՈՒՄ ՕՅՈՒՆՈՒ

Չամուրտան վէ գուտան պինալար եափմաղա մէյլ վէ հէվէսլէրի օլան չօծու գլար իչիւն րուսիա փայլթալիթը

օլան փէթրապուրկ շէհրի մէհուր պիր մահալ տըր: Շէհրի մէղբիւրիւն ու մուս պաղչէլէրինտէն չօգլարընտա կէնիշ աչըգ եէրլէր վար տըր: շէր պիրինտէ իքի արչըն եիւ քսէքլիքաէ քիւլահ պիլիմնտէ գուս երղընլարը կէօրիւնիւր: Օլ ճիլարտա պուլունան չօծու գլար սապահ թաամընը էթտիքտէն սօնկրա ուֆագ պէլլէր, պալթալար վէ արապալար իլէ օլ գուս երղընլարը եանընա կէլէրէք, օնարը գաղարար, վէ գուսլարը իսթէտիքլէրի կիպի տալըրըրար: Էրթէսի սապահ չօծու գլար կէլինճէ գուսլարը թէքրար երղընլարա պիրիքմիշ պուլուրլար: Շէհրի էմանէլ թիւ գուսլարը մահալլէ չօծու գլարընը էլլէնտիլմէք իչիւն երղմը տըր վէ հէր կէճէ օլ գուս երղընլարընը թէքրար եափտըրըր: Պու էլլէնճէնին չու ֆաիտէ սի վար տըր քի շէհրին չօծու գլարը օլ աչըգ մահալլէրտէ պէյլէ պէտէն թալիմի էտէրէք վիւսուալէրինին սըհհալ թընը մուհաֆաղա էտէրլէր:



ԿՈՒԱՆՕ

Պալատէ քի թասվիրտէ տէնիլտէ եիւքսէք պիր առա վար տըր, վէ պու առառա վէք չօգ գուլար կէօրիւնիւր: Պու առա ճէնուպի Ամէրիգա տա փէրու սէվահիլի ճիլարընտա վագի կուանօ թէսմիլլէ օլունան առալարտան տըր: Մէղբիւր առալար գօլայճա թօղա թահվիլ օլուր գուրու վէ պէյաղ պիր մատտէ իլէ էօրթիլիւ տիրլէր: Պու մատտէ տալի կուանօ թէսմիլլէ օլունուր, վէ պինլէրճէ տէնիլ գուլարընըն կիւսրէսինտէն իպարէթ օլուպ եիւղլէրճէ սէնէլէրտէն պէրու օրալարտա երղընլըն տըր: Մէղբիւր մատտէնին թարլալարը սէմիրթմէյէ եարար օլտուղու թէճրիւպէ իլէ ան նալըմը օլտուղունտան, հէր սէնէ չօգ առէմ կէմիլլէր իլէ օլ առալարա կիտէրէք, օլ մատտէտէն ալըպ Ամէ

րիգա վէ էվրօփա շիֆթիլէրինէ սա թարար: Պալատէքի թասվիրտէ կէօրիւնէն կէմի կուանօ թալըյան պիր կէմի տիր:

ՄԱՐԻՑԱ ՀԱՂՄԸՆ ԳԱՐԱ ԹԱՌՈՒՂՈՒ

Գօնչումու գ լննիկ հանըմըն իւլ նէֆէր շիլպօղաղ էվլատը վար իտի, վէ պուլարտան էն քիւլիւյիւ հէփիսին տէն զիլատէ եէմէյի վէ իշմէյի սէվէր իտի: Պէլլէր տէյէճէքսիլիլ քի շիլպօղաղըգ պէյիւ ք պիր կիւնահ տէյիլ տիր: չօծու գլար վիւսուալէրի սաղլամ վէ միտէլէրի գուվէթիլ օլտուղու իչիւն չօգ եէրլէր: Կէրչի շիլպօղաղըգ պէյիւ ք պիր կիւնահ տէյիլ իսէ տէ պէյիւ ք կիւնահլարա եօլ աչար, նասըլ քի աթիտէ նաղլ օլու նաճագ հիքեայէտէն տալի աննալըլըր:

Լննիկ հանըմ տօլապընտա պիր գալ թանէ իրի արմուտ սաղլամըն իտի, վէ պիր կիւն տօլապընը աչտըղընտա արմուտլարըն իքիսինի էքսիք պուլտու: Լննիկ հանըմ չօծու գլարա արմուտլարը աճապա քէնտիլէր մի ալմըն տէյիւ սիւալ էթտի իսէ տէ, չօծու գլար հէփիսի պիր աղըղտան ինքեար էթտիլէր, վէ օնարտան պիրիսի արմուտլարը շիֆթիլին օղլու չալմըն

օլմալը տըր տէյիւ շիւպհէ պէյան էթտի:

Լննիկ հանըմ արմուտլարըն զայպ օլտուղու իչիւն տէյիլ, անճագ էվտէ խըրսըղըգ վուգու պուլտուղու իչիւն աճընտը վէ քէնտի քէնտինէ տիւլիւն մէյէ պաշլատը: Օ պու խուսուստա տիւլիւնիւր իքէն, Մարիցա հանըմըն աչաղըտան կէշմէքտէ օլտուղունու կէօրէրէք օնու եօգարըյա չաղըրտը: Մարիցա հանըմ քէնտի ուսթալըրը ճիհէթի իլէ չօգ շէօհրէթ գաղանմըն իտի: Լննիկ հանըմ վագապը Մարիցա հանըմ նաղլ էտիպ, արմուտլարըն խըրսըղըն պուլմագ իչիւն նէ եափմագ լաղըմ իտիլինի օնա սիւալ էթտի:

Մարիցա հանըմ օնա ճէվապէն, «Խըրսըղը պուլմագ գօլայ տըր, սէն շիմտի չօծու գլարընը վէ էվտէ օլան»

լարն քեօֆֆէսինի պուրայ չաղըր, տէտի :

Հէփիսի տախի թօվլանորդ տա Մարիցա հանրմ' օնլարա խիթապէն շու վէճէ իլէ սէօյլէմէյէ պաշլատը :

Սիլիզին արանըգտա պիր խըրսըղ վէ եալանճը վար տըր : պու խըրսըղ վէ եալանճը քիմ' իսէ մէյտանա չըգըսլ ճէգասընը չէքմէլի տիր : Պէնիմ' պիր թաուղում վար քի խըրսըղարը պուլ մագ տա չօգ ուսթա տըր : Հէփիսիղ տախի օնուէն էօնիւնտէն կէչէրէք սըր թընը օգչամալսընըղ : խըրսըղըն էլի թաուղուն սըրթընա տօգանտըղը վաղըթ, թաուղ պաղարընը վէ գա նաալարընը պիր պիրինէ վուրարագ պիրտէն պիրէ սէս չըգարըր :

Մարիցա հանրմ' սէօղիւնիւ պի թիրտիքտէն սօնկրա պիր սէփէթ աղ զընը աշտը, վէ սէփէթտէնտիշարըյա պիր թաուղ չըգտը : Գիւշիւք խըր սըղ թաուղու կէօրտիւքճէ թիթիթէմէյէ պաշլատը : Հէր քէս սըրա իլէ կէլիպ, թաուղուն սըրթընը օգչատըլար, ֆա գաթ թաուղ սէս չըգարմատը, վէ խըրսըղ մէյտանա չըգմատը : Մարիցա հանրմ' չօնուղարա խիթապէն չէօյլէ սէօյլէտի : Կէօրիւնիւր քի թաուղում թապիաթընը տէյիշտիրմիշտիր : Պէլքի տէ խըրսըղըն էլլէրինէ եաղմըլ օլ մալը տըր : էլլէրինիղի ուղատըն պա գայըմ :

Պիրինճիսի էլլէրինի ուղաթտը վէ կէօրիւնտիւ քի օնուէն էլլէրի գա ռալանմըլ խտիլէր : Չօնուգ, «Պէն պիր շէյ չալմատըմ, պու թաուղ եա լանճը տըր», տէտի : Մարիցա հանրմ' սըրա իլէ չօնուղարըն էլլէրինի թէֆ թիլ էտէրէք կէօրտիւ քի էն քիւ չիւք չօնուղուն էլի պէյաղ գալմըլ խտի, օլ վաղըթ օնա խիթապէն, «Սէ նի կիտի խըրսըղ, նի՛շիւն արմուտլարը չալտըն վէ եալան սէօյլէտին : խըրսըղ սէն սին, գապաշաթընը իգրար էթ մէլիսին», տէտի : Հէր քէս պու չէյէ թէաճճիւպ էթտի, Մարիցա հանրմ' իսէ թաուղունուն սըրընը մէյտանա չըգարմատագ իշիւն օնլարա պիր շէյ տէմէտի :

Թաուղուն սըրըր պու խտի : Մարիցա հանրմ' խըրսըղը մէյտանա չըգար մագ իշիւն թաուղուն սըրթընա գու ռում չալմըլ խտի : Գապաշաթընը օլ մայան չօնուղար րաշաթ զամիր իլէ թաուղուն սըրթընը օգչալըսլ կէչտի լէր, վէ օնլարըն էլլէրի գուրուստան գարալանտը : Ֆագաթ մասըլ խըրսըղ, էլլինի թաուղուն սըրթընա տօգանտը ըրը իսէ, թաուղ սէս չըգարըր տէ յիւ գօրգտուղունտան էլլինի թաուղուն սըրթընա պիլէ տօգանտըրմատը, վէ օնուէն էլի պէյաղ գալարագ հիւ լէսի մէյտանա չըգտը :

ՄԵՔԹԷՊԷ ԿԵՏԷՆ 2020ԻԳԼԱՐ

Եօգարըտա քիւշիւք չօնուղար ի չիւն պիր թաուղիւ վար տըր : Ալմա նիալը Հանս վէ կրէչէն նամ' իքի չօ :

ճուղար մէքթէպէ կիթմէքտէ տիրլէր վէ Ֆրից օնլարըն օթուրմու շ օլտուղու գըղաղը չէքմէքտէ տիր : Գըլ օլտուղունտան եէր գար իլէ էօրթիւլմիւշ տիր : Հալա չօգ սօղուգ իսէ տէ, չօնուղար սըճագ էյպիսէ կիլմիլ օլ :



տուղարընտան սօղուգտան գօրգմա յօրլար : Ֆրից Հանս իլէ կրէչէնի գըղաղընը չէքմէք իշիւն էփէյիճէ եօ ռուլույօր : Պիր աղ սօնկրա Հանս գըղաղտան աշաղը էնիպ, Ֆրից պիլնէ ճէք վէ գըղաղը Հանս չէքմէք տիր : Չօնուղար մէքթէպ վագթընտա գըղաղընէ եափարար պիլիլմիսինիղ, Գըղաղը մէքթէպիւն գափուսունուն իւղէրինտէ պիր էքսէրտէն ասարար, վէ օյուն վագթընտա օնու էքսէրտէն էնտիրէրէք իւղէրինէ օթուրուլար վէ պալըրտան աշաղըյա տօղրու գայար լար :

ՍԻՅԱԷ ՔԷԶԵՐԻԳԱ

Պիլիմ քէտիմիլ օլ գատար սիյաճ տըր քի, էփտէ օնա սիյաճ քէհրիւպա իսմի վէրիլմիշ տիր : Հէփիսիղ տէ պիլ զիմ' քէտիլի թէրպիլէլի պիր քէտի էթմէյէ վէ օնա պաղը չէյլէր էօյ ռէթմէյէ չալըմըլ իսէք տէ, քէտի միլիզին հալա իքի քէթիլ խույու վար տըր : Ոնուն քէթիլ խույլարընտան պիրի թէնպէլ օլմասը, տիկէրի տախի հէր շէյի իշիթմէյէ վէ աննամաղա մէրաղը օլմասը տըր : Ֆարէլէր վէ սըչանլար օտատա իսթէտիլքէրի կիպի կէզտիլքէրի վագըթ պիլիմ քէտի սօ պանըն եանընտա օթուրուպ ույումաղը սէվէր : Պիր կիւն աշըր թաամը սուֆրա իւղէրինէ գօմագտա իքէն, Սիյաճ քէհրիւպա լէզիլ եէմէքլէրին գօգուսունու ալըպ, եիւքսէք սէսլէ միյալլայարագ, եալսօտ օլ լէզիլ եէ մէքլէրտէն պիր աղ քէնտիսինէ վէրսին տէյիւ եալվարարագ աշընըն արգասը սըրա կիթտի : Աշըր սէրթ պիր չէհ ռէ իլէ օնա, «Տէֆ օլ շուրտան, սէն թէնպէլսին, եէմէյէ հագըն եօգ տուր, կիթ, տէտի :

Քէտի կէրի չէփիլտի, վէ գափու ալըրը ալըմագ տիշարը չըգտը : Պիր աղ սօնկրա գափու ալըրտըգտա քէտի

թէքրար իշէրի կիրիպ, եէնի թութմուշ օլտուղու պիր ֆարէյի աղընտա թու թարագ աշըրյա տօղրու կիթտի, վէ պանա էօյլէ կէլտի քի :

«Աշըր պաշը, պագսա՞ն նէ, սէն տէ մին պանա թէնպէլ տէտին : իշթէ թէնպէլ տէ յիլ իմ' չիմ' տիպանա եէ մէք վէրէ ճէքսին», տէ մէք իսթէյօր խտի :

Քէտի կիւ զէլ պիր թաամ' էթտի, վէ զաննէտէ ռիմ' թէնպէլ լիյի օ կիւն տէն պիր աղ իւսթիւնտէն կիթտի, չիւն քի օրատան տօս տօղրու սօպանըն եա

նընա կիտիպ ույուղլայաճագ եէր տէ, կէօղլէրինի տէօրթ ալըպ, քիլէրի կէօղլէթմէյէ պաշլատը, վէ աղ կիւն լէր կէչինճէ ֆարէլէր նապէտիտ օլտու լար : Ֆարէլէր օրատա պէօյլէ այըղ վէ ույանըղ պիր քէտի վար իքէն էվէ կիրմէք քէնտիլէր իշիւն խայրը օլմա յաճաղընը աննամաղա պաշլատըլար :

Պաշգա պիր տէֆա տա Սիյաճ քէհ ռիւպանըն տիկէր քէթիլ խույու իւ զէրինէ սէօյլէյիպ, օլ քէթիլ խույ տան նասըլ վագ կէչտիլինի նագլ է տէճէյիլ :

ՔԻՅԶԻԻԲ ԳԸԶ ՎԷ ՕՆՈՒՆ ՄԵՇԲԻ

Մէքթէպտէ պիր քի չիւք գըղ եաղը մէչը ինի էօնիւնէ ալըպ եաղըլարըն տօս տօղրու վէ կիւղէլ սուրէթտէ եաղըլ մըլ օլտուղունա տիգգաթ էտէրէք քէնտի քէնտինէ, «Պէն պէօյլէ կիւղէլ հիլ եաղամալաճաղըմ» տէտի : Սօնկ ռա գալէմինի էլլինէ ալըպ, քեաղըտըն իւղէրինէ գօտու : Պիշարէ գըղըն էլի թիթիթէտիլինտէն, եալաճա էլլինի կէրի չէքիպ տուրտու, վէ տիգգաթ ի լէ պիր տաճա մէչգինէ պագարագ, թէքրար քէնտի քէնտինէ, «Չալըչա յըմ' պագօյըմ, էլիմտէն կէլտիլի գա տար էյի եաղմաղա զայրէթ էտէյիլմ'» տէտի :

Եարըմ սահիֆէ գատար եաղը եաղ տը իսէ տէ, եաղըլար վէ սաթըրլար էյրի պիւյրիւ խտիլէր : Իլք տէֆա եաղը եաղմաղա պաշլայան պիր չօնուգ տան պուլտան գիյատէ պիր շէյ թա լէպ օլունապիլիլ մի :

Գըղըն եանընտա օթուրան տէրս տաշլարընտան պիրի էյիլիպ օնուն եաղտըղը եաղըյա պագտը, վէ «Նէ» պիլիմիլ եաղըլար եաղըլօրսուն» տէտի :

Պունուն իւղէրինէ սէֆիլ գըղըն կէօղ լէրի տօլուգտու, վէ քէնտի քէնտինէ,

«Խոճամ Եւաղրմա պագտըղընտա տա-
րըլածագ» տէտի :

Լաքին խոճասը կէլիս գըղըն Եւաղ-
սընա պագտըղընտա թաթը պիր կիւ-
լիւմէյիլէն օնա , «Գըղըղաղըմ» կէօ-
րիւյօրում քի էյի Եւաղը Եւաղմաղա
ճաճտ էտէյօրսուն : Իշթէ պու զայրէ-
թին էյիտիր» տէտի :

Գըղ խոճասընըն պու սէօղիւնտէն
ճէսարէթլէնէրէք , գալէմի էլինէ ալըպ
թէքըր Եւաղը Եւաղմաղա պաշատը :
Տիգգաթ իլէ մէշգինէ պագտարագ
Եւաղը : Ֆագաթ էյի Եւաղը Եւաղմաղ-
նէ՝ գատար կիւճ վէ աղըր էյօրէնիլը
պիր շէյ տիր : Սէֆիլ գըղըղաղըն Եւ-
ղըլարը պիր պու թարաֆա պիր օ թա-
րաֆա էյիլիս կիտէր իտիլէր , Եւաղը-
լարտան պաղըլարը տա հէր թարա-
ֆա պագտը իտիլէր : Խոճասը Եւաղըն
կէլտիլինտէ , գըղըղաղ թիթիլէյրէք ,
«Գօրգարըմ» քի Եւաղըմտա չօգ գու-
սուր պուլուպ պէյէնմէյէնէքսին , չիւն-
քի Եւաղըլարըմ մէշգիմ իլէ պիր սա-
հիֆէտէ պուլունմաղա լայըգ տէյիլ
տիրլէր» տէտի :

Խոճասը օնա ճէվապէն , «Գըղըմ»
Եւաղըլարընտա գուսուր պուլումմ ,
չիւնքի Եւաղտըղըն Եւաղըլարա տէյիլ ,
անճագ նիլէթ վէ հէվէսինէ պագա-
րըմ : Ճիտտէն չալըլարագ հէր կիւն
պիր աղ իլէլէյրէք կիւղէ Եւաղը Եւաղ-
մաղա միւգթէտիր օլուրսուն» տէտի :

Գըղըղաղ խոճասընա , «Թէշէքքիւր
էտէրիմ» , էֆէնտիմ» տէտի , վէ օնուն
սէօղլէրինտէն ճէսարէթլէնէրէք էվվէլ-
քինտէն զիյատէ պիր հէվէս վէ զայ-
րէթլէ գալէմի էլինէ ալըպ , Եւաղը
Եւաղմաղա պաշատը :

ՏԱՐՉԻՆ ԱՂԱՃԸ



Տարչին նամ
պահար տար-
չին աղաճը տէ-
նիլէն պիր ճինս
աղաճըն գա-
պուղու տուր :
Մէղքիւրաղաճ
Հինտիսթան-
տա հուսուլէ
կէլըր իսէ տէ ,
խուսուսա

Սէյլան ատասընտա կէլիլիւր : Պիր
Եօլճու տարչին հագգընտա շու վէճճ
իւղրէ Եւաղըն տըր : «Էյլէտէն սօն-
կրա մէշհուր տարչին պաղչէլէրինէ
տօղրու կիթտիք , Մէղքիւր պաղ-
չէլէր մէմէքթիլն օն Եւաղի պիւն
տէօնիւմտէն զիյատէ արաղիսինի
թուլմուշ տուրպը , վէ էն կէնիշ
պաղչէլէր Գօլմալ օ ճիվարընտա տըր-
լար : Տարչին պէրէքթիլիլ վէ գուլ-
լու պիր թօփրագտա նէմաղ հալատա
էն էյի կէլիլիւր , Օրմանպարա Եւաղա-
նի տարչին աղաճը պիր պէյիլէք էլիւ
աղաճը գատար պէյիլէր , Ֆագաթ
պաղչէլէրտէ պուլունտուգտա տէօրթ
պէշ արչըն Եւաղըլիլինտէ օլուր

չիւնքի պաղչէլէրինտա ուղուն տալ-
լարընք քէսէրլէր , Տարչին աղաճընըն
Եւաղրաղը տէֆնէ Եւաղրաղընա պէն-
ղէր իսէ տէ , օնտան պիր աղ տաճա
աղըգ րէնքիլ տիր : Եւաղրաղըն Եւաղի
աղըլարըլարը վագրթ գըրմըղը օլուր-
լար , վէ կիթտիքճէ Եւաղլէ տէօնէր-
լէր : Չիլէք պէյաղ տըր վէ թէքմիլ
աղըլարըլը հալտէ պաղչէլի էօրթէր :

Օլ ատատան էսէն թաթըր ըրիւ-
կէարլար հագգընտա օլ գատար չօգ
չէյ իշիթտիքտէն սօնկրա , պաղչէլէր
արատընտան կէլտիլիմ վագրթ պիլէ
էյլէ թաթըր պիր գօգու ալամատը-
ղըմա թէճաճիւպ վէ թէէսիւֆ էլթ-
տիմ : Աղաճըլար էլթրաֆընտա խօշ գօ-
գուլու պիր ֆիտան օլուպ , էվվէլա
տարչին գօգուսու ալմագտայրը զան-
նընա զահիպ օլտուգ իսէ տէ , պիր
աղ սօնկրա Եւաղըլմըշ օլտուղուսուղու
աննատըգ :

Տարչին աղաճընտան պիր Եւաղրաղ
գօլարըլարը գօգու զիյատէճէ կէ-
լիւր , Ֆագաթ չիլէյին փէք աղ գօ-
գուսու օլտուղունու Եւաղսու հիշ գօ-
գուսու օլմատըղըն իշիթտիլիմտէ թէ-
աճճիւպ էլթտիմ :

Տարչին պաղչէլէրինտա պաղչէլէր
տարչինն նէ Եօլ իլէ հագըրլանտըղը-
նը կէօրէլիմ տէյի տարչին գապուղու
սօյանպարտան պաղըլարընք Եւաղըլար
կէօնտէրմէյէ հիմմէթ էլթտի : Տարչին
գապուղու սօյանլար քէնտիլէրի իլէ
պէրապէր պիր արչըն գատար ուղուն-
լուգտա տալլար կէլիլէրէք , պըշագ-
լար իլէ օնլարըն գապուղըլարըն սօ-
յարլար , պատէհու մախսուս պիր ա-
լէթ իլէ իշ գապուղըլար ուղուն ուղուն
սօյուպ , տէմէթ տէմէթ պաղըլարլար ,
վէ կիւնէլտէ գուրուտուրլար , օտու-
նու տախի Եւաղմագ իշիւն սաթար-
լար :

ՔԻԹԱՊԸ ՇԵՐԻՖ ՕԳՈՒՅԱՆ ՔԻԹԻԹ

ՉՕՃՈՒԳԱՐԱ ՀԻՔԵԱՅԷ

Պիր շէհրտէն պէյիլէք պիր գալա-
պաղըգ չըղըպ , պիր չայտան կէլէրէք
պայըրա տօղրու կիթմէքտէ տիրլէր ,
Էրէք , գատըն վէ չօճուգլար հէփ
պիրպիրինէ գարըշմըշ սուրէթտէ վէ
պաշարընը աղաղը էյրէք կիթմէքտէ ,
չօղըլարըն կէօղլէրինտէն սըճագ սըճագ
Եւաղըլարագ մագտա , վէ չօղըլարըն գալ-
պինտէն պիր տէրին աճ ու ֆիլղան սէսի
կէյլէգատար չըղմագտա տըր : Օնլա-
րըն արատընտա պիր փատիլան տաթի
վար տըր : Փատիլան սալթանաթ էլիլի-
սէսինի սօյունմուշ , վէ չայաղըլարը պիլէ
չըպաղ օլարագ գալապաղըլըն էօ-
նիւնէ տիւլիպ կիտէյօր , Պիր Եւաղի
պիր աղ տուրուրլար , վէ կէօրիւնիւր
քի պաղըլարը կէրի տէօնմէքտէ տիր-
լէր : Փատիլան Ալաճըն աճտ սանտը-
ղընք վէ քեաֆիքէի քեահիլիլէրի Եւաղի
գալմըշ օլտուղըլարը շէհրէ կէրի կէօն-
տէրմէքտէ տիր :

Գալապաղըգ պաղըլըն թէփէսինէ
Եւաղիլիպ իլէրի տօղրու կիթմէքտէ
Էրէն , պաղը ատէմէր պիր գալ մէր-

քէպ իլէ էքմէք վէ սայր Եւաղիճէք
չէյլէր օնլարըն էօնիւնէ չըղարըպ ,
փատիլան իլէ պիր աղ սէյլէլաթտէն
սօնկրա գալապաղըլա գալթըլարագ
իլէրի տօղրու կիթմէյէ պաշարլար :
Պիր աղ տաճա իլէրի կիթտիքտէ պիր
չըղըն ատէմ սէյլիլտէրէք գալապա-
ղըլըն գարչըսընա չըղար , վէ Եւաղ-
տէն թաշար թօփլայտագ օնլարը
գալապաղըլըն վէ փատիլանըն իւղէ-
րինէ ալթար : Ֆագաթ ատէմին զագէպ-
նաք հալ ու հարէքթիլէրինէ քիմսէ
տիգգաթ էլթմէգ , վէ նիհայէթ գալա-
պաղըգ պիր մահալէ Եւաղիլիւր քի , օ-
րատա տուրուպ պիր աղ րահաթ է-
տէրլէր :

Փատիլան քիմ իտի , վէ նէ թէհիլ-
քէտէն գալմագտա իտի : Մէրքէպլէրի
վէ Եւաղիլի քիմ կէթիլտի : Պու հիլ-
քեպէ նէրէտէ պուլունուր :

ԿԷՉԷՆ ԱՅԸՆ ՍԻՒԱԼԼԱՐԸՆԱ ՃԷՎԱՊ

Օլ գարըլար Նօնմի , Հուլիս վէ
Որվիա իտիլէր : Հուլիս Դաւիթին պէօ-
յիւք վալիտէսի իտի : Հ—Բ , Ա—Դ :

ԵՍԱԼԱՆ ՍԷՕՅԼԵՄԷՔԻԹ



իր ալիմէ վագթիլլէ
«Եւաղն սէյլէլէն ա-
տէմին ֆաիտէսի նէ՝
տիր» տէյիւ սիւալ
օլունտուգտա , ալիմ
ատէմ շու սուրէթ-
տէ ճէվապ վէրտի :
«Եւաղն սէյլէլէն ա-
տէմին ֆաիտէսիպու-
տուր քի , էյէր տօղ-
րու աալի սէյլէ

միշ օլտա , քիմսէ օնուն սէօղիւնէ ի-
թիմատ էլթմէգ :

Չօճուղըլարըմ մէրգուլ ալիմ զաթըն
պու ճէվապընք տալմա թաթըլընքտա
սագլայըն , վէ շունու տախի ֆիլքրի-
նիղտէն չըղարմայըն քի տիւնեանըն էն
պէյիլէք վէ էն ալիմ զաթըլարընտան
զիյատէ պէյիլէք վէ ալիմ պիր Զաթ ,
«Ճիւմէ քեաղիպ օլանլարըն հիսսէսի
ալթէլ վէ քիւքիւրտ իլէ Եւաղն կէօ-
լիւն իշիլտէ օլաճագ տըր» , տէմիլ տիր :

ԱՌԵՏԱԲԵՐԼԷՐԻՆ ՖԻԱԹԸ

Ալըղ Աւտարերին սէնէլիլի փօս-
թա իւճըթի տաթի իշիլտէ օլարագ
փէշին 1/2 մէճիտիլէ , վէ թանէսի 30 փա-
րայա տըր :

Հաֆիթաղըգ Աւտարերին սէնէլիլի ,
փօսթա իւճըթի տաթի իշիլտէ օլա-
րագ փէշին 1/2 մէճիտիլէ տիր :

Ամերիգա միսիսէլէրի շէքթիլ թա րաֆընտան

Միւլէլիլիլի զագէթա ճ. Գ. Կրիւն

Ֆիլճանճըլար Եօգուլու , Ամերիգան Խան

ԻՍԹԱՆԳՈԼ

ՄԱԹԱՆԱՒ ԱՒ ԵՍԱԼՈՐ ԳՅՈՍԱՅԱՆ